



# ԲԱՐՈՅԱԿԱՆ

ՕՐԱԳԻՐ

ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՏՆՏԵՍԵԿԸՆ ԵՒ ԻՆԸԿԸՆ

ԳԻՏԵԼԵԱՑ

ԺԱ. ՏԱՐԻ ԹԻԻ 119.

1853

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1.

## ԲԱՐՈՅԱԿԱՆ

Փարս Աստուծոյ որ այսպիսի յուսատրեալ դարու հասանք՝ .

Այժմեր խօսքը առաջ տանինք . գիտնաս որ ազգային լուսաւորութիւն ըսածնիս երկու մասն ունի , առաջինն է լուսաւորութիւն ճշմարիտ և յաւիտեանական , և երկրորդն է լուսաւորութիւն քաղաքական . երանի այն ազգին որ այս երկուքը մէկտեղ ունի : Ասան զի ազգի մը հաստատուն և կարգաւորեալ լուսաւորութիւնը այս երկուքէն կը բաղկանայ : Յաւիտեանական երջանկութե լուսաւորութիւնը առանց քաղաքական լուսաւորութեան երկար չգիմանար . և քաղաքական լուսաւորութիւնն ալ ա-

ռանց ճշմարիտ լուսաւորութեան բանի չգար . և այս երկուքն ալ ուսմունքով կ'ըլլայ : Այս ազգային լուսաւորութեան ընթացքը ամենեւին կը նմանի մարդուս կենացը՝ որ բաղկացեալ է 'ի հոգւոյ և 'ի մարմնոյ . և թէպէտ մարդուս ազնուական մասը հոգին է , բայց առանց մարմնոյ աշխարհիս երեսը չկրնար կենալ և մարդ չըսուիր . նոյնպէս ալ մարմինը առանց հոգւոյ չկրնար ողջ կենալ և դարձեալ մարդ չկոչուիր , և իր անզգայութեան մէջն ալ առանց հոտերու երկար ատեն չգիմանար . և ինչ հնարք ալ որ ընեն առանց հոգւոյ զմարմինը պահելու , մարդու կենդա-

1 Տես երես 257 .

նութիւն չկրնար ունենալ, ոչ երբէք մարդու կարգ կրնայ մտնել, և ոչ ալ զգացումն և վայելք մը կ'ունենայ: Այս բանիս ճշմարտութիւնը Արոպիոյ ազգաց վրայ խիստ յայտնի կ'երևայ. որոնք երբոր միայն հոգևոր լուսաւորութիւն ունեցան և քաղաքականութիւնը պակաս էր, չէին կրնար քրիստոնէութիւննին ալ ինչպէս որ պէտք է աղէկ պահել: Արբոր սկսան քաղաքականութիւննին ալ կարգի դնել, այն ատեն սկսան լուսաւորութեան վայելքներն ունենալ. և երբ հաւատքնին սկսան թուլցնել, ոչ միայն յաւիտենական երջանկութենէն զրկուելու վտանգի մէջ ընկան, այլ և աշխարհիս քաղաքակա նութիւնն ալ քիչ մնաց որ բոլորովին պիտի կորսնցնէին, որն որ շատ հնարքներով պահողներն ալ յաւիտենական երջանկութենէն զրկուելէն զատ՝ աշխարհիս հանգստութիւնն ալ ոչ երբէք խաղաղ կրցան վայելելու:

Աստի հիմակուան քաղաքական Արոպիոյ լուսաւորութե հիմը գրուած է հաւատոյ վրայ. որ է ըսել թէ այս Արոպիոյ լուսաւորութիւնն ու ծաղկումը որ հիմա կը տեսնենք, եկեղեցականներէ սկսած է, որոնք նախ հաւատնուն մէջ զօրացած՝ սկսեր են ժողովրդեան մէջ խոթել կրօնքի ճշմարտութե հետ նաև ուսումնականութիւն և քաղաքականութիւն, ամէն տեսակ բանի վրայ գրքեր շարագրելով և ժողովրդեան տըղաքը դաստիարակելով կրօնքի վարդապետութեան, ուսումնականութեան և քաղաքականութեան մէջ. որոնցմով ժողովուրդը սկսեր է մարդկութեան օրէնքը ճանչնալ, քաղաքական կռիւներէ ձեռք քաշել, և ուսմամբ ու գիտութիւններով ծաղկիլ: Այս քաղաքականութեան աւելի զարգանալուն պատճառն ալ եղեր են վաճառական ընկերութիւնները, և երկրագործութիւնը ծաղկեցնելով. որովհետև ասոնցմով հարրատութիւն կը ժողովի, և հարստութե ամէն տեսակ յառաջադիմութեան ճամբաներ կը բացուին, արուեստներ, հրատարագիտութիւններ կը ծաղկին և ա-

մէն տեսակ մեծագործութիւններ կ'ըլլելին:

Արեմն հիմա մէկ Արոպիոյ ծաղկեալ ազգ մը մտքիդ առջև բեր, որն որ կ'ուզես. և կը տեսնես որ նախ իրենց եկեղեցականները սկսեր են տարածուիլ ազգին մէջ, և ազգին տղոց բարոյական և ուսումնական կրթութիւն տալ. անով ժողովուրդը խաղաղացած՝ սկսեր է խելք բանեցնել, ու զանազան ընկերութիւններով մէկ կողմանէ վաճառականութիւնն ու երկրագործութիւնը ծաղկեցնել, և մէկ կողմանէ ալ հարստութիւննին գործածել ամէն տեսակ արուեստները և գիտութեան մասունքը տարածելու, և ժողովրդեան ամէն տեսակ հանգստութիւնը հոգալու: Հիմա օրինակի համար քեզի յիշեմ՝ Անտոկոյ գաւառին մէջ միայն Անտոկոյ քաղաքին հիմակուան վիճակը, ուսկից համեմատաբար բոլոր գաւառին վիճակն ալ կ'իմացուի. որն որ մեր ազգին պէս ուրիշ տէրութեան հպատակ է:

Այս պէտք է գիտնալ որ Անտոկոյ գաւառը իր պղտիկ տարածութեան մէջ երկու միլիոն երկու հարիւր հազար բնակիչ ունի, մէջը տասնևութ քաղաքներ կան և շատ մրն ալ գեղեր: Արկրագործութիւնը այն աստիճանի ծաղկած է՝ որ կրնանք ըսել թէ կանգուն մը պարսպ տեղ չկայ. ինչուան գետեղերքնէրուն ջրէն դուրս եղած տեղուանքն ալ խոտ կը ցանեն ու կը հնձեն. այս երկիրներէն տարեկան եկած եկամուտը այնչափ շատ է գաւառին պղտիկութեանը համեմատ՝ որ չգիտցողը կարծէ թէ ոսկոյ հանքեր կան մէջը: Այնպէս ալ առատ է արջառի և ոչխարի հօտերը՝ առանց կորսնցնելու անոնց համար և ոչ մէկ արտավար դաշտ մը՝ վարպետ հնարագիտութեամբ: Հանքաբանութեան և ուրիշ երկրաբանութեան անթիւան համար զննութիւնները բրած ու շատ հատորներ Անտոկոյ գաւառին վրայ գրած են. և բոլոր գաւառին քովի ծովը և ցամաքին վրայ ինչ չափ տեսակ կենդանիներ, թռչուններ, ձկունք, խելք և միջատք կրնան գտնուել, ամէնքը

քննած և ամենուն վրայ մանր տեղեկութիւններ այլ և այլ երևելի անձանց մէջ գրուած է : Այնպէս երկրին հին վիճակը և նոր վիճակը տեղն ՚ի տեղ քննած ու ամէն կարևոր տեղեկութիւններ տրուած է : Համառօտութեան համար միայն Ա՛ ենետկոյ վրայ խօսելով, այս քաղաքին բնակիչքը են հարիւր քսան հազար . որուն մէջի այլ և այլ աստիճանի և կարգի վարժարաններուն և դպրոցներուն թիւը քսան և մէկ հատ է , որոնցմէ եօթը՝ գիշեր ցորեկով . թող մասնաւորաց դպրոցները , որ առանձին տէրութենէ քննուած վարժապետներ բացած են : Այլոր գաւառին մէջ գտնուած դպրոցներուն թիւն է հազար չորս հարիւր քսանեկին , հինգ հազար տէրութիւն քննուած վարժապետներու ձեռք . բոլոր աշակերտներուն թիւը 64,390 մանչ և աղջիկ . ասոնցմէ դուքս է Պատուայի համալսարանը մեծ ուսմանց համար , որուն մէջ յիսունէն աւելի երևելի վարժապետներ և հազարի չափ աշակերտք կան . և այս ամէն վարժապետներուն եկամուտը տէրութիւն կու տայ : Ա՛իայն Ա՛ ենետկոյ մէջ եղած որբանոցներուն , աղքատանոցներուն , հիւանդանոցներուն ու ծերանոցներուն , և հասարակաց օգնութեան կարօտներուն թիւը 30,000էն աւելի են . որոնց համար գլուխ դրած ստակը բոլորը մէկէն է 25 միլիոն ֆուանք , որ ըսել է 100 միլիոն դաշեկան , որուն տարեկան շահը չբաւելով , միշտ նոր ստակի ժողովք ալ կ'ընեն բարերարներէն ամէն տարի . ասոնց մէջն է աղքատ աղջկանց օժտի համար սահմանած ստակն ալ : Ա՛ ենետկոյ մէջ հաստատուած է իրեք ուսումնական ընկերութիւններ ուսման այլ և այլ մասունքը ծաղկեցրնելու համար : Հոն կան ինը հասարակաց մատենադարաններ , որոնց գլխաւորն է սուրբ Արկոսի գրատունը , մէջի գրոց թիւը 100,000 , և 8,000 ալ ձեռագիր . քսանուերկու ալ առանձնակաւնաց ընտիր ժողովածոյ մատենադարաններ . տասնեւից հաւաքմունքներու սրահներ , բնաբանական գործեաց , պատկերաց , արձանաց , հնութեանց ,

կենդանաբանութեան , և այն . ինը հաւաքմունք դրամական . լրագիր ընթերցողոյ ժողովարան մը , մէջը կայ վաթսուն տեսակ լրագիր . թող որ գրեթէ ամէն սրձանոցներ ունին իրենց քանի մը լրագիրները՝ եկող գացողին կարգալու համար : Տասն են քաղաքին մէջը ելած լրագիրները այլ և այլ տեսակ : Աթը տպարան , որոնցմէ ամենէն պզտիկին մէջ վեց մամուլ կայ , երևելիներուն մէջ տպագրութեան վերաբերեալ ամէն կարևոր գործարաններն ալ կան . թող առանձին վիմագրութեան և պատկերաց գործարանները : Այլ և այլ գործարաններ ապակոյ , յախճապակի , սատղաքարի՝ որ ուրիշ տեղ մը չկայ ասոր պէս կատարեալ , շաքարի , գարեջրոյ , օղոյ , մեղրամամի , չերոճէնի , և այլն : Թող բազմաթիւ պատկերահանները , արձանագործները , ճարտարապետները , և ուրիշ ամէն տեսակ ճարտար արուեստաւորները : Այրևելի է նաւարանը՝ որուն մէջի գործարանները դրսէն ուզողին համար ալ կ'աշխատին : Ա՛էկ վաճառականութեան ժողովարան : Ա՛իայն Փափատոփոլի վաճառականը 50 նաւունի իրեն առանձին :

Այդուրդեան զբօսանաց համար քաղաքին իրեք կողմը իրեք զարդարուն պարտէզներ կան ծառազարդ ձամբաներով . և եօթը երևելի թատրոն , թող ուրիշ առանձին զբօսանաց տեղուանքը . երեսունուիրեք հրապարակ ունի քաղաքին մէջ տեղուանքը՝ շրջագայութեան համար . որոնց ամենէն գեղեցիկ և հրաշալին է սուրբ Արկոսի հրապարակը , որ ամէն գիշեր կազի լուսով զարդարուած , և մէջը զինուորական նուագարան կ'ըլլուի . սովորութիւնը չգիտցող մը թէ որ հանդիպի՝ մեծ հանդիսի գիշեր կը կարծէ :

Ա՛ ենետկոյ գաւառին եկեղեցական առաջնորդութիւնը տասուերկու եպիսկոպոս ունի . որոնք ունին իրենց եկեղեցական վարժարանին գիշեր ցորեկով բազմաթիւ աշակերտներով . բոլոր գաւառին քահանաները այն վարժարաններուն մէջ պէտք է սր կրթութիւն : Ա՛

սոնցմէ զատ կան բազմաթիւ վանքեր կրօնաւորաց և կուսանաց, որոնք ժողովրդեան վրայ կ'աշխատին : Ա՛նետկոյ մէջ Տինգհարիւրի չափ են վարդապետները, և քառասունը չորս ժողովրդապետական եկեղեցի ունին . իսկ ամէն եկեղեցիներուն թիւն է 120 . և այս քահանաները իրենց պաշտօններուն համեմատ ունին իրենց չափաւոր եկամուտը : Արեսունէն ալ աւելի աշխարհականաց հոգևոր ընկերութիւններ կան, որոնք դրամաժողով կ'ընեն, ու առանձին հանդէսներ կը կատարեն : Ա՛հա քեզի 120 հազար բնակիչով քաղաքի մը քաղաքականութիւնը վեր 'ի վերոյ յիշատակած՝ շատ բան զանց առնելով . ուսկից կրնաս ամբողջ գաւառին վիճակն ալ իմանալ :

Այս ամբողջ գաւառին մէջ հասարակաց պէտք եղած ծախքերը հոգալու համար, զոր օրինակ քաղքէ քաղաք՝ գեղէ գեղ ճամբաներուն նորոգութեանց համար, հասարակաց շէնքերը, եկեղեցիները նորոգելու, և նորէ նոր պէտք եղածները շինելու համար, ջրանցքներուն, կամուրջներուն նորոգութեց համար, երկիրներուն վրայ առանձին տուրք ձգած է . ուսկից տարին 20 միլիոն Ֆրանք կը ժողովի, ու այս ստակը կը պահէ տէրութիւնը . ու պէտք եղած ժամանակը տարուան մէջ կը ծախէ : Աւրիշ առանձին տուրքերէ ալ կը հանէ տէրութիւնը հասարակաց բժիշկներու և դեղավաճառներու եկամտի համար, որ աղքատներուն ծառայեն առանց ստակ պահանջելու . որովհետև ամէն մէկ գեղին մէյմէկ բժիշկ սահմանուած են տէրութեանէն, ինչպէս են վարժապետներն ալ :

Ա՛հա քեզ երկու միլիոնէն քիչ աւելի լուսաւորութիւն ունեցող ազգի օրինակ, որ թերևս կարենայ փառք տալ լուսաւորութիւնը մէջերնին ծաղկած ըլլալուն : (Թերևս ըսի . որովհետև եթէ իրենց հարցընես, իրենք փառք տալէն դեռ շատ հեռու են . մանաւանդ թէ փառք տալու տեղ՝ ցաւ և զանգատ է բերաննին՝ որ շատ ետ մնացեր են կատա

րեալ լուսաւորութեանէն : Իսկ թէ ինչ բաներ են արգելք ընողները ասոնց կատարեալ լուսաւորութեանը, որուն որ կը փափաքին . երբ լսես պիտի զարմանաս . վասն զի այն բաներն զորոնք դուն թերևս մեր ազգին լուսաւորութեանը նշաններ կը սեպես, Արոպայի ազգերը զանոնք իրենց կատարեալ լուսաւորութեան արգելքներ կը սեպեն, զոր օրինակ են՝ ամէն մարդ իր մտածածը հասարակաց մտածութեան տեղ գործածել . չարամիտ մատենագիրներուն գրքերը կարգալ ու ամէն կարգացածին հաւտալ . կրօնքը, հաւատքը երկրորդական բանի մը պէս սեպել և ամէն մարդ իր ուզածին պէս մեկնել . եկեղեցականաց առաջնորդուէր զինքը կարօտ չսեպել . լրագիրներու և գրոց ազատութիւն տալ ամէն ուզածնին զրելու . անսանձ համարձակութիւնը քաղաքականութիւն սեպել, և այլ ասոնց նման գործք՝ զորոնք չեն կրցած մէջերնէն բոլորովին անհետ ընել, անկարգ մարդկանց չար օրինակները անպակաս ըլլալուն : Ա՛հա այս տեսակ մտածութեանց և գործոց ետևէ եղողները եթէ որ չըպակսին ազգի մը մէջէն, ոչ կատարեալ խաղաղութիւն կ'ըլլայ և ոչ ալ լուսաւորութիւն : Իսկ Արոպայի մէջ այս տեսակ անկարգութեանց բոլորովին չըպակսելուն, մանաւանդ երբեմն աւելնալուն պատճառն է՝ որ երբեմն կ'ելլեն այնպիսի անկարգ ուսումնական անձինք, որ իրենց գիտուիլ կը գործածեն տարածելու իրենց անկարգութիւնը, և ժողովրդեան միտքը կը շփոթեն : Այս շփոթութիւնը այս դարուս մէջ այնչափ զօրացաւ, որ այսպիսի լուսաւորութեան ժամանակ խելքէ դուրս բարբարոսութեան գործքեր սկսան երևնալ : Իայց մէջերնին գտնուելով այնչափ իմաստուն եկեղեցականներ և բարեպաշտ աշխարհականներ, անոնք նեցուկ կ'ըլլան ազգին, և թող չեն տար որ բոլորովին բարբարոսուէ մէջ իյնան : Արդ այսպէս ծաղկեալ Արոպայի ժողովուրդները հազիւ կրնան ըսուիլ լուսաւորութեան դարու մէջ : Իսկ մեր ազգը . . . եկ հիմա

քեզի հետ դառնանք Հայաստան մեր ազգին լուսաւորութիւնը տեսնելու՝ թէ ինչ վիճակի մէջ է . երթանք ելլենք Մարաստ լեռան գագաթը , ու այն բարձրութենէն բոլոր մեր ազգին բնակած տեղուանքը աչքէ մը անցնենք : Տես ահա մեր ազգայինքը որ Վենետիկոյ գաւառին բնակիչներէն աւելի թուով չորս միլիոն կը համրենք , սփռուած այսչափ ընդարձակ աշխարհի մէջ , որուն տարածութիւնը հարիւր յիսուն հազար մղոն է . աչքդ մէյ մը պտրտցու , նայէ թէ ինչ քաղաքականութիւն և լուսաւորութիւն վայելու հետ են . և ազգը իրեն լուսաւորութեան հիմը ինչ բանի վրայ դրեր է , որ կարենայ պարծենալ ու փառք տալ Մտուծոյ : Վայէ թէ այսչափ ընդարձակութեան դաշտերու , ձորերու , լեռներու մէջ քանի քաղաք կը տեսնես՝ արժանի քաղաք անուանելու : Չորս հինգ հատ հազիւ , որոնց մէջի ազգայինք ալ որ քիչ մը քաղաքականութեան համը առած ինչ ըլլալը գիտեն , քանի հարիւր հազար հոգւոյ կը հասնին , մինչդեռ չորս միլիոնը քառասուն հարիւր հազար ըսել է : Վեցի , շատ առաջ մ'երթար հարիւր հազարներու . պարզ քանի հազար ըսէ : Հապա ո՞ր են այս քառասուն անգամ հարիւր հազար Հայ ազգայինք : Մէյ մը աղէկ դիտելով չորսդից նայէ . կը տեսնես . ահա հազարաւոր խեղճ ողորմելի գեղեր . ահա բոլոր այս գեղերուն մէջ ցրուած են մեր ազգայինք : Ուրեմն այս ողորմելի գեղերն են մեր ազգին հիմնական բնակութեան տեղուանքը . այս մեր ազգին վիճակը , կ'ըսեմ . վասն զի քանի մը կարդալ գրել գիտցող քաղքի բնակիչներէն զատ , ազգերնիս բազմաթիւները այս գեղերուն մէջիներն են : Հիմա այսպիսի գեղերու մէջ քաղաքականութիւն , լուսաւորութիւն մի կը փնտռես : Խեղճ մարդիկ , հազիւ կրնան երկու պատառ ապրելու հացերնին գտնելու . դու անոնց մէջ քաղաքականութեան , լուսաւորութեան կարգ գտնել կ'ուզես . որոնք որ կարդալ գրել չգիտնալէն ետև , հազիւ իրենց հոգւոյն

հարկաւոր՝ հաւատքնուն էական բաները գիտեն , հազիւ շիտակ խաչ մը հանել , հայրմեր մը ըսել . անալ թէ որ շիտակ կրնան նէ : Ետ գեղի քահանաներու գիտութիւնն ալ ըստ այնմ իմացիր : Միլ ցաւալի վիճակ . ես աչքովս տեսեր եմ այսպիսի խեղճութիւն , ու սրտէս արիւն քալցուցեր եմ :

Մյս է ահա հիմնական լուսաւորութիւնը : Օ այս խօսքերս չէ թէ անարգելու կամ յուսահատցնելու համար կ'ըսեմ ազգային ջանասէր անձինքը , քալցի . այլ միայն ճանչցնելու համար ազգերնուս կարօտութիւնը՝ որ ըստ այնմ ջանան : Մյս կը գովեմ ազգին լուսաւորութիւնը փափաքողները , որ դպրոց բանալու հարկաւորութիւնը ճանչցեր են և ետևէ են որ ազգին մէջ այլ և այլ կողմերը դպրոցներ բացուին . բայց թէ այն դպրոցներուն մէջ ինչ սովորեցնելու է , ինչպէս սովորեցնելու է , զայն գիտցող ալ եթէ կայ , սովորեցնող գտնալը շատ դժուար է : Վարդի մը հոգին պիտի ըլլայ ճամարտութեան անաղօտ լոյսը , չէ թէ քանի մը ուսմանց համառօտ սկզբունքները : Վարդին շէնքը ստակով կը շինուի , զայս գիտեն ամէնքը . բայց մէջի կառավարը ինչով կը շինուի : Օ այս չգիտնալով , հարկ կ'ըլլայ փնտրուելու պատրաստ վարժապետներ , որոնք շատ անգամ այն կարդալ գրել գիտցողներն են , որոնք գործքի մ'ալ չեն կրցած գլուխ դնել : Բայց դու գիտցիր որ կըրթեալ ազգաց մէջ քերական սովորեցնող վարժապետն ալ քննուածու վկայուած մարդ պէտք է որ ըլլայ :

Մըդ հիմա ազգերնիս կը փափաքի երջանկութեան ճամբան մտնել , պէտք է որ քանի մը խելացիներ մէկտեղ ժողովին ու խորհին՝ թէ ինչ հիմն պէտք է դնեն ազգին կարգաւորեալ լուսաւորութեանը համար : Մտալէ ո՞չ մի թէ ամէն մէկը մէջ ինկած իր բնական ճանչցածը խօսելով և գրելով , և քանի մը դպրոցներ բացած ուզածնին սովորեցնելով՝ երջանկութիւն մի պիտի ըլլայ :

ԲԱՐ . Իրենք կրցածնին և գիտցած

նին կը ջանան ընել . բայց չգիտցածնին  
ինչպէս կրնան ընելու :

— Տանքերնին կը գովեմ . բայց այսպիսի  
բաներու մէջ գիտցածնին պէտք չէ  
որ բաւական սեպեն . այլ օրինակէն  
պէտք է սովորին . վասն զի աղէկութիւն  
ուզողը աղէկ օրինակին պէտք է հետեւի .  
Ուստի եթէ կ'ուզէ մեր ազգը ճշմարիտ  
լուսաւորութեան ձեռք զարնել , պէտք  
է քննէ ուրիշ ազգերուն բռնած ճամբան :  
Միայն յայտնի կը տեսնենք որ եւրոպական  
ազգաց քաղաքականութեան և լուսաւորութեան  
վիճակը ամէնքն ալ եկեղեցականներու  
ձեռքով սկսած է : Այլ չէ եթէ միայն  
հիմնական դարուս քրիստոնէութեան  
ժամանակին լուսաւորութիւնը  
եկեղեցականներէն է . այլ և հին  
հեթանոսութեան ժամանակն ալ  
ազգերուն քաղաքական վիճակը  
իրենց քուրմերուն սկզբունքներովը  
կը կառավարուէր . և անոնց տուած  
սկզբանցը , կանոններուն վրայ  
ժողովրդեան վարմունքը կը  
յարմարուէր : Սուրբ Վիլլիբրի  
ալ կը վկայէ այս բանիս Իսրայել  
լացւոց կարգերը , օրէնքները ,  
քաղաքականութիւնը Սուլէսին  
և քահանայից ձեռքով հաստատելով .  
և Իսրայելացւոց ուսումնականութիւնը  
բոլոր Վ և տացւոց քահանայից  
ձեռքով կ'ըլլար : Այլ և չար  
մարդիկ իրենց չարութիւնը սուտ  
քահանայներու ձեռքով առաջ կը  
տանէին : Յերոբոամ թագաւորեց  
Իսրայելացւոց տասը ցեղին ,  
և ուզելով զանոնք Յուդայի  
ցեղէն օտարացնել , մէկ  
հատիկ դիւրին հնարք գտաւ  
ղեւտացիները քովէն հեռացնելը ,  
ու անոնց տեղ քուրմեր  
դրաւ , և բոլոր ժողովրդեան  
սիրտը և միտքը անոնց  
ձեռքով փոխեց : Այսպիսի  
յայտնի բանի վրայ չե՞րկնցը  
նենք խօսքերնիս : Սթիթէ  
մեր ազգին Սերուպեան  
Սահակեան ոսկեղարը անմահ  
յիշատակաց արժանի ,  
եկեղեցականներէն չըսկսաւ  
մի . և այն ատենի Սերուպեան  
դպրոցին մէջ կը թուած  
ուսումնականները եկեղեցականք  
չեղան մի , որոնք այնչափ  
բազմութիւն գրքերով  
զարդարեցին ազգերնիս .  
և ինչուան հիմա  
ազգերնուս մէկ մեծ պար-

ծանքը անոնք չէն մի : Այդ  
այս ամէն փորձերը աչքերնուս  
առջին ունենալէն ետեւ  
ալ տարակոյս չմնար  
որոշելու մեր ազգին  
հիմնական ինչ վիճակի  
մէջ ըլլալը  
և ինչ ընելիքը :

Իւսր . Յիրաւի կը տեսնեմ  
թէ ինչ որ ես կարծէի  
այն չէ . բայց հիմա  
դու ըսել կ'ուզես  
թէ դեռ մեր ազգը  
լուսաւորութեան չէ  
սկսած :

— Այս ան չեմ ուզեր  
ըսել , այլ ցաւակից  
ըլլալով ազգերնուս  
խեղճութեանը վրայ  
կը յայտնեմ , որ սկսի  
ուղիղ լուսաւորութեան  
ճամբան մտնել  
հիմն դնելով լուսաւորութեան  
եկեղեցականաց կը թու  
թիւնը և անոնց դաստիարակութիւնը :

Ուստի իրեն այս  
խեղճութեանը դարման  
տանելու համար ,  
պէտք է որ ազգը  
ամէն բանէն առաջ  
բոլոր իր ջանքը  
բանեցնէ քահանայացու  
տղոց համար  
առանձին վարժարաններ  
բանալու իմաստուն  
եկեղեցականաց հսկողութեան  
տակ . և այնպէս լաւ  
հրահանգելով ազգին  
ամէն եկեղեցականները ,  
և բարոյական և  
կրօնական անսխալ  
սկզբունքը տպաւորելով  
անոնց մտքին մէջ ,  
անոնց մով  
ազգին լուսաւորութեան  
հաստատուն հիմն  
դնէ , որպէս զի ետքը  
անոնց առաջնորդելովը  
կատարեալ դաստիարակութեան  
առաջ երթան ազգին  
վարժարանները ,  
կրօնական հարկաւոր  
գիտութեանց հետ  
ծաղկեցնելով ազգին  
նաեքաղաքականութիւնը  
օրինօք և կարգօք :  
Այսպէս այս կը թեալ ,  
իմաստուն և առաքինի  
հովիւները հսկեն իրենց  
յանձնուած ժողովրդեան  
վրայ , և ամէն քաղաքներու  
և գեղերու մէջ  
բարոյական կը թու  
թեան դպրոցներ  
բանան . որոնց մէջ  
կը թուած տղաքը  
սկսին քաղաքականութիւնը  
ծաղկեցնելու ճամբաները  
'ի գործ դնել ամէն  
տեսակ միաբան ընկերութիւն  
ներու ձեռքով : Ասն  
զի դու ալ գիտես ,  
բարեկամ , որ շէնք շինելու  
կանոնը առանց  
գիտնալու , միայն  
փափաք ունենալով  
և անտաշ քարերը  
վրայէ վրայ դիզելով  
շէնք չի կրնուիր :  
Ուստի իմաստուն  
առաջնորդներ հիմա  
կուց պէտք է սկսին  
կարևոր գգուշութիւններու  
ձեռք զարնել . չթողուն որ

խաշինք իրենց գլխուն կառավարուելով չանսացողուք խոտորին ուզող ճամբէն . արգիլեն օտար , փնասակար և թիւնաւից գրոց ընթերցումը , որոնք նաև իրենց ազգին իմաստնոց առջևն ալ յարգ չունին . զսպեն անսանձ ստահակները և չթողուն որ ամէն մարդ խելքին եկածը իբրև հաւատոյ ճշմարտութիւն գրէ ու վարդապետէ , այլ մանաւանդ յորդորեն՝ որ այլ և այլ ազգայ անկարգութիւնները և յանդգնական անմիտ կարծիքները մէկ գի ձգելով , միայն անոնց բիւրաւոր աղէկութիւններէն լաւ օրինակներ փութան առնելու . առանց երեսպաշտութեան ընտրեն ազգայնոց ամէն մէկուն արգիւնքը , ոչ զոք գովեն առանց արժանաւորութեան , և անաչառ յանդիմանեն ծուռ ճամբայ բռնողը և ուրիշները խոտորեցնել ուզողը . չկարծեն որ մարդավարութեան դէմ է և խռովութեան պատճառ՝ մէկուն հրապարակական և գայթակղեցուցիչ պակասութիւն եղբայրսիրութեամբ յանդիմանելը , ու միամիտ ժողովուրդը անկէ զգուշացնելը . մէկ խօսքով , կարգ կանոն դնեն տպագրութեան ազատութեք , ինչպէս ամենայն ծաղկեալ և իմաստուն ազգ Նւրոպիոյ արթնութեամբ կը հսկեն սա բանիս վրայ . որպէս զի չըլլայ որ ծուռ և մոլար սկզբունք միամիտ ընթերցողաց և խեղճ ժողովրդեան միտքը պղտորէ , որով փոխանակ լուսաւորութեան՝ պատճառ ըլլայ աւաղելի կուրութեան և կորստեան :

Եւս է ահա լուսաւորութեան ճամբան , այս է գովելի ընթացք յառաջդիմութեան . չէ թէ առանց կարևոր գիտութեանց , և քանի մը լեզուներ սովորելով , և բարոյականնին աւրած անհաւատ մարդկանց գրուածներ կարդալով՝ անոնցմէ թոյն քաղելը , և մոլորութեան յորձանքներու մէջ իյնալով՝ ազատուի մտաց ունեցողի մը պէս պարծենալ :

Արուն օրինակ կրնայ բերուիլ Բզմիր նոր տպուած տետրակը՝ որ կը ջանայ ցուցնելու թէ Պետրոս առաքեալը Նուովմ չէ գացած . որն որ նորաղանդներուն հնարած՝ և իրենցմէ ալ ընդհան

րապէս արհամարհուած կարծիք մըն է . և տետրակը գրողը նոր լսեր է . և մէկէն հաւներ է , որ կը ձևացնէ թէ ինքը մտածեր գտեր է . որով կը համարձակի ամէն մեր ազգային սուրբ Նարբը սուտ հանել , և ուրիշ ամէն ազգաց հայրապետները և աստուածաբանները անխելք և խաբուած ցուցնել . ընդհանուր մեր ազգային աւանդութիւն ալ կ'արհամարհէ . որովհետև ազգերնուս մէջ ամենէն յետին տգէտն ալ գիտէ որ Նուովմ Պետրոսի աթոռ է , զորն որ Պետրոս Պօղոս կ'անուանեն . թող յունաց և բոլոր եւրոպացւոց և Մսիոյ ամէն քրիստոնէ ազգաց աւանդութիւնը . մինչև Հոյները հին ատենը վիճաբանութիւն ալ ընեն ըսելով՝ թէ որովհետև կայսեր աթոռը Նուովմէն Պօլիս փոխադրեցաւ , Պետրոսի աթոռն ալ պէտք է փոխադրուի : Ի՞նչ չտեսներ որ այս նոր կարծիքը ամենեւին անտեղի և չըլլալու բան է : Յաւալին այն է՝ որ այսպիսի յանդուգն կարծիք մը հիմա ազգին մէջ կը հրատարակուի իբրև ճշմարիտ : Ինչպէտ հաւատալու բան չէ թէ ազգը ընդունի այսպիսի անտեղի կարծիք մը :

Ե՛հա այսպիսի ծուռ տրամաբանութեամբ ետև առաջը չմտածելով խորհրդածութիւններն ու ծուռ հետեանք հանելը՝ կարգաւորեալ ուսմունք չտրվելէն առաջ կու գայ . և ասանկով ոչ երբէք լուսաւորութի կ'ըլլայ ազգին մէջ : Բայց այս ընողները որովհետև կարգաւորեալ սկզբունքով մտածել սորվեցրնող չեն ունեցած , անոր համար ըստ իւմիք անմեղադրելի կ'ըլլան , և աւելի կարեկցութեան արժանի են , քան թէ անոնց դէմ վիճաբանութիւն ընելու . որովհետև առանց տրամաբանութեան խօսողի մը հետ վիճաբանուի ալ չըլլար :

Ե՛հա այսպէս , սիրելի , բիւրաւոր պակասութիւններու դեռ դարման մը չտուած , արդեօք կը համարձակին ըսելու թէ մեր ազգը լուսաւորեալ դարու մէջ է :

զիս՝ որ այսպէս յուսահատած չթողունք . այլ մէկ ճար մը մենք ալ մեր կողմանէ մտածենք , որ Մտուած ալ մեր ջանքը տեսնելով օգնէ մեզի :

Այս այն ատենը դարձայ ըսի իրեն . Քարեկամ, մենք ինչ ճար կրնանք ընել . ինչ որ ըսենք՝ ծուռ մտքով կ'առնեն ու զմեզ կ'անարգեն : Հիմա այն օրուան հասանք՝ որ կարծեմ պէտք պիտի ըլլայ ոտքի փոշինիս ալ թօթուել ու քաշուիլ մեր Տրդատ թագաւորին պէս ու յառանձնուէ ազգին թշուառուիը ողբալ :

ԲԱՐ . Չէ այդպէս , սիրելի , ինչ որ ալ ըլլայ ազգերնիս է , պէտք է աշխատիլ վրան՝ քանի որ շունչը վրանիս է : Ի՞նչ որ ուրիշ բան մ'ալ չէս կրնար ընելու , գոնէ սա հիմակուան ինծի հետ եղած խօսակցուիը հրատարակենք , տեսնենք ինչ ազդեցուի կ'ընէ կարգացողներուն : — Կարծես որ այսպէս խօսակցութիւններէն բարիք մը կարենայ պիտի ըլլալ :

ԲԱՐ . Ի՛նչ ըսել է . ինչպէս դու ալ առաջ ըսիր , ազգերնուս մէջ՝ խիստ շատերը բարեսիրտ են , չգիտնալով կը սխալին : Մէս ես ալ այդ ծուռ կարծեաց վրայ էի . բայց հիմա հասկըւայ , և կը փափաքիմ որ ճշմարիտ լուսաւորութիւն ըլլայ ազգերնուս մէջ . ո՞ր գիտէ այս խօսակցութիւնիս սրչափ ինծի պէս մարդկանց ալ սիրտը կը շարժէ : Այլ ես կարծեմ թէ ով որ առանց կրքի մտադրուք լսէ այս համառօտ խօսակցութիւնիս , օգուտ կրնայ քաղել :

— Այլ է այդպէս յոյս ունիս , շատ լաւ . թէ և օգուտ մը չըլլայ՝ մնաս մ'ալ չըկայ . շատ շատ քիչ մը զիս պիտի նախատեն . մենք արդէն ազգերնուս սիրոյն համար նախատուիը յանձն առած ենք . և անիրաւ նախատինք լսելով ալ մեզի մնաս մը չէ եղած :

Ուրեմն հիմա ով սիրելի ընթերցող , եթէ իրաւունք տաս այս մեր տրամախօսութեանը , յայտնի է որ սրտիդ մէջ կիրք չկայ . ուստի մեզի հետ ազգերնուս խեղճութիւնը վրայ ցաւելով , եթէ ձեռքէդ կու գայ՝ ազգին ճշմարիտ լուսաւորութեանը օգնելու ջանա : Իսկ եթէ

այս խորհրդածութիւնները քեզի աւելորդ երևնան , և կրքով գրած համարիս , քեզի ուրիշ բան չեմ ըսեր , միայն թէ վախցիր որ դու ալ կրքի մէջ չըլլաս . և քանի որ ատանկ կիրք մը գտնուի վրադ՝ ազգին օգուտ մը չէս կրնար ընել . բայց ազգին սիրոյն համար գոնէ զգուշացիր մնաս ընելէն :

Հ . Գ . Մ .



ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՌԱՆԻՆԵՐ

ԴԻՌՆԵՍԻՈՍ բռնաւորն հարցուց Արիստիպպոս փիլիսոփային . Ինչու փիլիսոփայք մեծամեծաց գոնէր կը պաշտին , ու մեծամեծք փիլիսոփայիք գոնէր չեն երթար : — Պատասխանեց Արիստիպպոս . Վասն զի փիլիսոփայք կը ճանչնան իրենց կարօտութիւնն :

ՍՏՅՅԻ իմաստասիրութիւնն է ճանչնալ մարդկանց սգխտութիւնը :

ՆԻԿՈՒ

ԻՄԵՍՏՈՒՆՆ ռչ երբէք առանձին կը մնայ :

ԹԷՆՓՐԱՍ

ՏԳԻՏՈՒԹԵԱՆ խաւարն կը պատէ այս լուսաւորեալ դարուս մէջ , ինչու որ՝ գող ու մուրացկան գրիչներ շատցեր են :

ՇԱԴՈՊՐԻԱՆ

ՊԴԱՏՈՆ ասէ . Ամենայն մակացութիւն որոշեալ յարգարութենէ և յայլոց առաքինութեց , խաբէութիւն և ոչ իմաստութիւն ասի :

ՍՈԿՐԱՏԷՍ ասէ . որպէս զմեզուն տեսանեմք՝ ի վերայ ամենայն ծաղկանց նստեալ , սակայն զպիտանին առնու , նոյնպէս ամենայն իրաց պարտ է հմտանալ , սակայն զօգտակարն առնուլ :

